

## ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԺ ՄԸ Ի ՆԱՓՈԼԻ

Վատիկանու պաշտօնաթերթը «Osservatore Romano» 10-11 Ապրիլ 1933, թիվ 85 (22, 148), էջ 2, սին՝ 2-3, զմեզ շատ հետաքրքրող հետեւեալ տեղեկութիւնը կուտայ.

### ՆԵԱՊՈԼԻՒՄ Ս. ԳՐԻԳՈՐ ՀԱՅՈՅ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՆՔԻՆ ՄԷՋ

**Նեապոլիս, Ապրիլ.** — Այս օրերուս մէջ, Ս. Գրիգորի Հայոց պատմական ու հոյակապ վանքը՝ նաև Ս. Լիկուրոյ՝ Կոչուած, իր գեղարուեատական բոլոր մեծագին հարստութեամբ, Խաչելեալ Երկրպագու՝ Քոյրերու հաստատութեան յանձնուեցաւ. որոնց գլխաւոր Կեղրոնը՝ Գրեմոնա քաղաքին, Ս. Գրիգոր (Եկեղեցւոյն) մէջ կը գտնուի: Արդէն տասնեակ մը տարիներէ ի վեր, Սերաֆինի՝ Բենեղիկտեան Գերարգոյ Արքայն, որ այն ատեն Ծիսից Ս. Ժողովի Քարտուղարն էր, իր անձնական այցելութեան մ'առթիւ (Մայիս 1923), տրամադրած էր, որ ինդրական վանքը, «իր բոլոր ժամանակաւոր գոյցերով, ինչպէս իր ամբողջ իրաւունքներով» ու պարտականութիւններով հանդերձ, վերը յիշուած լիւածութեան բարձրացուց առ Սուտուած, որպէսզի երկնաւոր կամքն իրեն յայտնուէր: Այլինեանոյ բարեպաշտ Արքասուհին, հազիւխաչելեալ Քոյրերուն հանդիպեցաւ, համարեցաւ զանոնց Աստումէ իրեն զրկուած. որով առաջին օրէն իսկ իրենց հետ սուրբ և սերտ մտերմութեամբ կապուեցաւ, որ մօտ տասը տարի, ցորչափ ապրեցաւ, երբեք չմեղկացաւ:

Հո՞ն՝ ուր այժմ Բենեղիկտեան՝ հոյա-

չեանէն՝ հաստատուելէն վերջ, Նախախնամութեան մասնաւոր ակնարկով մը, արդէն 1922 էն ի վեր՝ պատմական մենաստանին մէջ մուտք գտած էին: Ազնուատոհմ Ցուլիս Գարաւիկա Սիրինեանոյ Արքասուհին, 1930ի Ցունուարին վախճանելու միջոցին՝ զիրենց փափաքած էր. սա, Բենեղիկտեանց կարգին Ս. Գրիգոր Հայոց (վանքին) յեաին Արքասուհին եղաւ, և գրեթէ յետին վանականը: Ազնուական ու բարեպաշտ Արքասուհին տեսնելով հասարակութիւնը սակաւաթիւ մայրապետներու վերածուած, միանգամայն՝ ուրիշ միաբանութեան մը կողմէ օգնութեան հարկն զգալով, որով կարելի ըլլար հոյակապ տաճարին պաշտաման հոգ տանիլ և աստուածային ժամերգութիւնները շարունակել. և, միեւնոյն տաեն, որպէս զի կարենար իր կրօնակից քոյրերուն եղրայրասէր զօրավիկն հանդիսանալ, Զերմեռանդ աղօթքներ բարձրացուց առ Սուտուած, որպէսզի երկնաւոր կամքն իրեն յայտնուէր: Այլինեանոյ բարեպաշտ Արքասուհին, հազիւխաչելեալ Քոյրերուն հանդիպեցաւ, համարեցաւ զանոնց Աստումէ իրեն զրկուած. որով առաջին օրէն իսկ իրենց հետ սուրբ և սերտ մտերմութեամբ կապուեցաւ, որ մօտ տասը տարի, ցորչափ ապրեցաւ, երբեք չմեղկացաւ:

1. S. Liguoro, թերեւս Ս. Գրիգոր հայկական անուանակութեան աղաւազ ձեւն ըլլայ:

2. Suore Crocifisse Adoratrici.

3. Serva di Dio Maria Pia della Croce Notari.

4. Շատ զիւրաւ «Բենեղիկտեան» անունը կը դրում հայկական վանքին վրայ ու կ'անցնի յօդուածագիրը. սակայն ով զիտէ թէ ո՞ր Հայ բարեպաշտ իշխանը շենել տուած է զայն: Օտար մը երբեք փոյթ պիտի չընէր միշտ Ս. Գրիգոր Հայոց անուամբ կոչելու իր կառուցած վանքը: Զուտ հայկական հաստատութիւնն է:

Խաչելեալ Քոյրերը, պատկան իշխանութեանց միջամտութեամբ, ստանձնեցին՝ ո՞չ միայն շէնքերը, այլ նաև ամբողջ սրբազան սպասները:

Խաչելեալ Երկրպագու Քոյրեր, Աղիս. Աստուծոյ Մարիամ թիւ նողարի Խա-

կապ տաճարը կը կանգնի, հին ատեն՝ Դեմետրիինը կանգնած էր. որ Դիոսկուրեանց տաճարին հաստատուելով՝ թէատրոնով ու մայր Եկեղեցիով՝ կը շըջապատէր «աւագուստական հրապարակը», զոր հիմակ՝ ըստ Նոպիլէի «Ամիս մը Նէապոլոյ մէջ» զրուածքին, մեծաւ մասամբ Ս. Լաւրենտիոս վկային ամբողջական շէնքը բռնած է:

Ըստ հին աւանդութեան մը, Ս. Հեղինէ կոստանդիանոսի մայրը, հեթանոս տաճարը՝ քրիստոնէի փոխեց, անոր վրայ վանականաց ապաստանարան մ'աւելցը ներլով Ս. Պանդալէոնի հովանաւորութեան ներքեւ: Լեւոն Խաւարացւոյն օրով, քրիստոնեայց պատկերամարտից զայրութէն փախչելով՝ ապաստանեցան յիտալիա և մասնաւոր կերպով ի Նափոլի: Ահա ճիշտ այս ատենն է որ մեր Երկիրներուն մէջ սկսան անթիւ վանքեր կառուցուիլ Ս. Բարսղի կանոններուն ներքեւ: Արեւելքէն հոս ապաստանող վանական կոյսերէն ու մանք, Լուսաւորիչ կոչուած՝ Հայաստանեայց Ս. Գրիգորի նշանարբները միասին բերին, որոնք Ս. Գենարիոսի սարկառական կանանց կարգութիւնը դարձուց, և զիրենց պարտաւորեց միարանական կեանցի, վանական առանձնութեան և մինչեւ ցարդ յուժի եղող կարգ ու կանոնաց: Առաջն բերին, որոնք Ս. Գենարիոսի սարկառական մէջ զետեղուեցան, որոնց մօտ ծնունդ առաւ իրենց նախնական վանքը, (որուն պատճառաւ մինչեւ ցարդ ալ կը կոչուի Ս. Գրիգորի Հայոց Հոգեւուն):

Երթալով աւելի ընդարձակուեցաւ, այնպէս որ այն Քոյրերը զրաւեցին ամբողջ Նուպրիանոս կոչմը, վերոյիշեալ սարկառագատան վերաբերեալ մատուններովն ու տներով:

Հին վանքերն իրենց արտաքին ձեւով, լաւ է յիշել, արեւելքի Լաւրիներուն նըման մենաստաններ էին, մեծաւ մասամբ շատ մը տուններէ կազմուած, իւրաքանչիրին մէջ հաւատաւոր մը՝ երկու սպասաւորներով. չորս կողմը պարիսպ մը, ներսէն՝ մէկ կամ աւելի մատուններ ու նենալով, պատիկ ցանքաքի մը նման:

Ըստ կալանդէի «Արքազան Ուղեցոյցին», բաց ի Ս. Գենարիոսի հին Եկեղեցիէն, կը յիշուին նաև Ս. Փրկչինն ու Ս. Սերաստիանոսին՝ ծագմամբ ու թուականով՝ անստոյգ:

ԲԱՑՄ. ՑՈՒԼԱԿ 1933

Ումանց թուեցաւ թէ Սարգիս Առաջին կամ Սարգիս Դ գուցաը հոն Հայոց Ս. Գրիգորի (անուան) Եկեղեցի մը կառուցանել տուած ըլլայ, քանի որ Արքասուհին այդ դրասկան ընտանիքէն Մարիամ ոմն էր, և թէ այդ թուականէն սկսեալ, Քոյրերը՝ Բարսղեանի տեղ Բենեղիկտեանի փոխուած ըլլան: Այն հին Եկեղեցին մնաց մինչեւ ժամ դար: Հոն Արակոնայի Փրեղերիկ Ա. 1443ին՝ զահաժառանգ հոչակեց զԱլփինս Բ իր որդին: Հոն տեղաւորուեցան 70 կանոնիկոս հաւատաւորներ, իրենց վանքը 1561ին փլած ըլլալով. սակայն փութով անկից ելան՝ թագուէի Երկնից կոչուածը շինչեւ համար:

Այժմու վանքը 1561ին կառուցուած է, Լաւրետիա Գարաչչիոլոյի արքասութիւն օրով, որ է ըսել Տրիտենդիան ժողովքէն փերջ. որ՝ իր բազմաթիւ բարեկարգութեանց հետ՝ կուսանաց վանքերունն ալ իր առանձին ու շաղդրութիւնը դարձուց, և զիրենց պարտաւորեց միարանական կեանցի, վանական առանձնութեան և մինչեւ ցարդ յուժի կարգութիւնը միանցիւ ապանձնուեցան և միանց կարգութիւնը միանցիւ առաջն բարի օրինական անդիսացաւ, իր սեփական տունը՝ իր իսկ ձեռցով ցանքելուն մէջ:

Իսկ հիմակուան Եկեղեցին, 1574ին, նշանաւոր Ֆուլուիի Գարաչչիոլոյի կամ Նուպրիանոս կոչուած կողմը, վերոյիշեալ սարկառագատան վերաբերեալ մատուններովն ու տներով:

Հին վանքերն իրենց արտաքին ձեւով, լաւ է յիշել, արեւելքի Լաւրիներուն նըման մենաստաններ էին, մեծաւ մասամբ շատ մը տուններէ կազմուած, իւրաքանչիրին մէջ հաւատաւոր մը՝ երկու սպասաւորներով. չորս կողմը պարիսպ մը, ներսէն՝ մէկ կամ աւելի մատուններ ու նենալով, պատիկ ցանքաքի մը նման:

1. Piazza augustale.  
2. Nobile: Un mese a Napoli.  
3. Fondaco (di S. Gregorio Armeno). Պանդոկ ըսել է, սակայն ըստ եկեղեցական լեզուն և ըստ իմաստին՝ հոգիսութիւնը:

4. Regione Nostriana (յատուկ անուն մ'է).

5. Galante: Guida Sacra.

6. Regina Caeli.

7. Fulvia Caracciolo: Cronaca del Monastero.

8. Giov. Battista Cavagni.

նուիրելով զայն Ո. Գրիգորի Հայոց  
(անուան):

Այդ վեհ և գեղարուենատական Տաճարը,  
Նէապոլսի Արքեպիսկոպոս Երանաշնորհ  
Պողոս տ'Արքեցոյի ձեռքով օծուեցաւ, որ  
Թէաթինեանց կարգէն էր :

Իսկ 1576ին, Պայանոյ քաղաքին Ս. Հրեշտակապետ<sup>1</sup> կոչուած վանքը ջնջուելով, անոր վեց մայրապետները՝ Ս. Գրիգորի վանքիններուն միացան, իրենց հետ բերելով Ս. Յովհաննեսի արեան երկու շիշերէն մին։ Անցեալ դարու առաջին կիսուն (1824) ձուլուեցան ատոնց նաեւ Տոննարոմիդայի Քոյրելը, Մկրտչի արեան

միւս շիշն ալ բերելով : Եւ վերջապէս  
1864 ին՝ միացան ատոնց նաեւ սրբուհի  
Բաղրիկիայինները, միասին բերելով այդ  
առւրբ կոյսին մարմինն ու արիւնը, ինչ-  
պէս նաեւ Երանուհի Ակլայինն ու Քրիս-  
տոսի Ս. Բեւեռ:

Այսքան կարեւոր գործի յաջող ելքին՝  
Դերերջանիկ Արքեալ. Կարտինալը, չլու-  
այեց իր համակրելի և հեղինակաւոր  
աջակցութիւնը, իր ներկայացուցին Գեր.  
Յովսէփի Տէ-Նիդոլայի՝ Թամական Աթո-  
ւակալին ձեռքով:

## Թրգմ. Հ. ԴՐԻԴՈՐ ՍԱՐԳՍՅԱՆ

## 1. S. Arcangelo a Baiano.

# ՏԵԿՆԱԿ ԼԵՒՍԻ ՍԵՐԱԾԱՄԱՆՆ

**Ս**ԽԱԼԱԾ չենք ըլլար եթէ ըսենք որ  
մեր մէջ շատ դանդաղ եղած է գեղար-  
ուեստի ըմբռոնումը զբականութեան ըով։  
Կարծես ցաւի օրեր հարկաւոր էին որ այդ  
մարզին մէջ ալ յառաջադիմէինք։ Եւ  
տեսանք ցաղաքակիրթ Եւրոպան որ զմայ-  
լանք և դափնի կը ծօնէր գեղարուեստի  
նուիրուող տաղանդներուն. հայերուն ան-  
գամ։ Մվ պիտի չզգայ ամօթ՝ տեսնելով  
մեզմէ աւելի խանդավառ ու սիրահար  
ֆրանսացին և իտալացին Շահինի, Փուշ-  
մանի, Թողաթեաններու խնկարկու։

Արուեստագէտի և շնորհալի հայ ար-  
ուեստագէտի մը փայլուն աստղը միջազ-  
գային երկնքին վրայ, կովկասէն մինչեւ  
Եղիպտոս, մինչեւ Իտալիա, Զուիցերի,  
Ֆրանսա, Գերմանիա, հայ աստղ մը որ  
կը շողշողայ Սիրանոյշ - Աքելեան - Օ.  
Սեւումեան - Փափազեան - Շահիսաթունի-  
և այլն, համաստեղութեան մէջ՝ անշուշտ  
Տիկին Լիւսի Սեւումեան-Արզումանեանն  
է, որուն վերջերս տուած հմայիչ փոր-  
ձերը Վենետիկոյ մէջ հայ ու եւրոպական

նմոյշներու, մեզ խանդավառեց  
պարզ արձագանգէն անդին համեստ տո-  
ղեր նուիրելու - ինչպէս պիտի յիշեն ըն-  
թերցողները մեր խոստումը - իր ձայնին  
և բեմական արուեստին շուրջ. և եթէ ոչ  
արուեստագէտի հիմնական և խոր վերլու-  
ծում մը, գէթ անկեղծ գնահատութիւն  
մ'ընթել կ'ուզենք մեր ընթերցողներուն  
հետ իր արուեստին՝ որուն մէջ ճարտար-  
օրէն զուգած է շնորհ և կորով միանգա-  
մայն, ըմբռնումով մը որ ինչքան խոր՝  
նոյնքան վստահ է:

Այսուեստագէտ տիկինը, ծնեալ Խանտանեան, Աղեցսանդրապոլսեցի, հազիւմիամեայ՝ իր ծնողքին հետ կը փոխադրուի թիֆլիս։ Գեղարուեստի ասպարէզը կը թեւակոխէ թատերաբեմով, 1914ին, անուանի դերասան Օվի Սեւումեանի հետ՝ որուն ամուսինը կը դառնայ յաջորդ տարին։

Վեցամեայ գործունէութեան ընթացին  
իր բեմի ընկերներն են եղած մեր լաւա-  
ռոյն և կարող դիրասանները՝ Սիրանոյշ,

Արելեան, Սեւումեան, Վ. Փափազեան,  
Մայուրեան, Ալիխանեան, Արմենեան,  
Շահիսաթունի, Սաթենիկ Ազամեան եւն.։  
Իր սիրած դերերը հետեւեալներն են եղած.  
Ուոկսանա - Սիրանոյ տը Պերժըրաց Ե.։  
Ուոստան, Ուունաքիսներ՝ Ուոստանի, Մար-  
գարիս - Պատուի համար, Սեղա - Հին  
Աստուածներ, Հիւրի - Արցունըի հովիտ։

Տիկին Լիւսիի միակ և մեծ ուսուցիչը  
բեմին վրայ՝ Օվի Սեւումեանն էր, տա-  
ղանդաւոր գերասան, զոր մահը խլեց-  
անկէ երիտասարդ հասալին մէջ, 1920ի  
գարնան, կ. Պոլսի մէջ։ Սակայն այդ գե-  
րասանը կ'ապրի արուեստագէտ տիկնոջ  
մէջ իր մեծ ազդեցութեամբ՝ որով կեր-  
պաւորած է անոր հոգին։ և զեռ այսօր  
կը ծառայէ անոր արուեստի ասպարէզին  
մէջ որպէս շրաբառ փարոս։ որով անվե-  
րապահ է և մեծ՝ տիկնոջ երախտագիտու-  
թիւնը հանդէալ անոր, որուն կը պարտի  
ամրող գաղտնիքն իր արուեստին և բա-  
նալին բոլոր յաջողութիւններուն՝ թէ  
թատերական և թէ ընարական աշխարհի  
(drammatique և lyrique):

Օվի Սեւումեանի մահէն վերջ սակայն  
կարծես Տիկին լ. Սեւումեան շեղում մը  
կ'ընէ իր ասպարէզին, ինչպէս ոմանց  
կ'ըսեն : Երեւոյթին մէջ գուցէ այդպէս  
ըլլայ, սակայն մենց զիտենց որ անոր  
սկզբնական և խոր ձգտումն ու փարումը  
երգին համար էր, որուն համար բնութիւնն  
օժտած էր զինց ձայնով մը՝ որ գեղեցիկ  
ու սրտագրաւ է:

Որքան ողջ էր Օ. Սեւումեան՝ Տիկին  
Լիւսի՝ ի սէր իր ամուսին՝ ընկերացաւ  
անոր տրամարիք արուեստին . սակայն  
երգի սէրը վառ կը մնար իր հոգույն մէջ,  
և իր ձայնին հմայքն զգացուցած էր հայ  
և ոռւսական երգի կտրոներով զորս կը  
լսեցնէր մեծ պատերազմի օրերուն՝ բա-  
րեգործական երեկոյթներու և ընտանեկան  
հաւաքոյթներու մէջ : Գիշարուեստագէտ  
բարեկամներու անընդհատ հիացումին և  
ստիպման ազգեցոյթեան տակ արդէն նէ  
վճռեր էր մշակել իր ձայնը . և 1918ին  
էր որ կը մտնէր Թիֆլիսի երաժշտանոցը

ուր հետեւցաւ երգի զիմաւոր և մնջանուն Ռևիչապետ Levitzkyի դասընթացքներուն:

Այդ շրջանին արդէն արուեստն սկսեր  
էր աւելցնել . հմայքն իր ձայնին . ու նէ  
Ուս . Լեւիցկիի քաջալերութեամբ և ա-  
ռաջնորդութեամբ , ոգեւորուած երաժշտա-  
կան արուեստով , կու տար քանի մը եր-  
գահանդէսներ , որոնց արձագանզը հայ և  
ուս մամուլին մէջ նպաստաւոր և քաջա-  
լերիչ էր արուեստագէտ տիկնոջ առաջին  
քայլերուն :

ՄԵՐ մէջ շատ անգամ շատ մը տա-  
ղանդներ անփայլ կ'անցնին և երբեմն  
ամլութեան կը դատապարտուին՝ միջա-  
վայրին սնանկութեամբ, ինչպէս նաեւ  
զիտակցութեան թերիով մը, որ կը զրկէ  
զիրենք կարեւորագոյն աշխատանքէ մը որ  
հարկաւոր է տիրանալու համար արուեստի  
շնորհին, և անով զգացնելու և հմայելու:

Տիկին Ավետմեան սակայն կերպով մը  
բախտաւոր եղաւ, ցանի որ երգի և բեմի  
գիրկը մեծցաւ. և որքան ինքնածին իր  
մէջ սէլը երգին՝ նոյնքան զնահատուած  
էր իրմէ արուեստը իր մոգիչ զօրութեան  
մէջ. որուն համար ան չբաւականացաւ  
մեր բնաշխարհի երգին հովուական եւ  
ցնցուշ շունչով միայն, այլ տիրացաւ  
նախ ոռուականին անկեղծ, թափանցիկ  
ու կայտառ նկարագրին, ուսկից վերջ  
հայեացցն ուղղեց Արեւմուտք՝ եւրոպական  
վսեմ ու դասական գծերն իւրացնելու:

Ատոռ համար էր որ 1920ին կովկասին Փարփակ անցաւ, ուր պարապեցաւ կատարելագործելու երաժշտական ուսումն և իր ձայնը, ունենալով որպէս ուսուցիչ համբաւեալ Լիտվու : Վերջին փայլը սակայն խտալիայէն պիտի առնէր, որ դասական երկիրն է գոյնի և երգի թրթուառումն երուան :

Եւ Տիկին Սեւումեան Փարիզէն Հոռոմ կը  
փոխադրուէր 1921ին, ուր յաջողութեամբ  
աւարտելով իր մասնաւոր դասընթացքը  
տուաւ իր կատարելագործուած արուես-  
տի փայլուն երախայրիքը «Cavalle-